

այնքան փափռուկ հարցով զբաղիլը՝ ԱՀ, վերջապէս, եթէ երբեք վիճակուէք մեզ աշզովին զօնէ կէս դար Միացեալ Նահանգաց ազատ երկինքին տակ առջիւ և ձեզ ամերիկացոցք հարկադրուէք նոյնքան ժամանակ Թուրքիայի գժոխային պայմաններու ներքեւ տուայտիլ, հանգամանքները նոյն պիտի մնային արգեօք: Նաև դուք ամերիկացիներդ՝ ձեր փառքերը կը վայելէք արեւու լուսով, մինչ մենք կրօնի վահանով միայն կրնանք պաշտպանել մեր փառաւոր անցեալի դոյզն մնացորդները:

Կարծես աւելի հեռագայտկերի մը կամ անիծագարտ կարելիս, թեան մը հաւանականութենէն ցնցուած՝ ընդհատեց զիս համային խօսակիցս՝ ըսելով, «Անսարակոյս և որ այդպիսի գծիսեմ պատահականութեան մը պարագային՝ մեր ամերիկացիներու վիճակը, ոհ, ձերինէն վատթարագոյն պիտի լինէք, որովհետեւ մենք չունինք հայ ցեղին կամքն պողպատեայ՝ դարերու արիւնոտ փորձութիւններով թրծուած: Կացէք դուք միշտ պինդ փարոս ձեր մարտիրոս եկեղեցին որ կը հաւատամ թէ կենուայրու ազբիւրն է ձեր աղնիւ ու կենուանակ ցեղի բոլոր առաքինութիւններուն»: Եւ զոյդ ընդ բանին «Ես իմ ձեռքովս ահա կը պատուիմ, ըստ, այս հարցարանը և միանգամայն ձեզմէ սորվիլ պատմութիւնը «ձեր առաքիւական սուրբ եկեղեցիին»: Աւրախութեամբ ցոյց տուի ազբիւրներն ու նաև իր վեց տմիս շորամիլ երկու անզամով նախմէ լսեց մեր կրօնազգային պատմութեան հոլովոյթները, զոր կը նօթազըէք մեծ եռանդով:

Ահա՛ այս էր հայ եկեղեցիի ոգւոյն և պատմութեան անձանօթ բազմաթիւ ամերիկացի միսիօնարներու մտայնութիւնը,

Գահիրկ

Հ. ԵՐԱՄԵԱՆ

ԴԱՅՆՈԹՈՒԹՅՈՒՆ

Սիմէ ուրէ պատասխանառութիւն չ'ուանձներ յօդուածագիրներու կողմէն յայտնուած կարծիքներու մասին:

ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Ի Ս. ԳԻՐՍ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ

Քննկցիք զգիրս: ՅՇ 5, 39

Բ

ՅԱԼԻՑԱՐԱՆ ԵԽ ԻՇԱԼԵԱՆԱԼԻԹԻԿՈՒՄ ՕՒԹԸ

Ա. «Եւ դուք որ մեռեալն էք ի մեջո ձեր և յանցանս, յորս երբեմն զնայիք ըստ յախիմի աշխարհիս այսորիկ, ըստ իշխանի իշխանութեան օրյու, այսոյ որ այժմու ընդուակել է յորդիւն ապստամբութեան» և որ ի կարգին(1):

(1) Կոք Կակառան, սարգր. յանի 1876 ի տպ.

Ա. Յակի Խելապէմ, ունի սխալ կիտաղութեամբ ոյլու պէտք... բայց իշխանին իշխանութեան օրյու այսոյ, ու այժմու... ունի խօսու բանից ամենեւին խոր խամացիք: Այլ այս կամացուրին բնադրմ չէ ինչ օսմանցի: զի Եռուապէմի սպազուրինց նետեւորդին է նովինքաց կամխաղոյն սպազուրինց, որ զարմանում զի զայսիսի անկան վեհապահ զարձեն, —հաւանական կամեօն դիպուածաւու անմաղութեամբ: և կամ բիւրինցաւու անմաղութեամբ: Աս այս Ուլիման Ած. Մատեան, սպ. Ալմակեամ յանի 1666 ունի... բայց... բայց իշխանին իշխանութեան օրյու այսոյ ու... հանգըն սին եւ Ած. Մատեան սպ. ի ձեռն Միթրուայ Արքայի ի Վենետիկ, 1733.—դուռեալ վեհապահ իշխանութեամբ բնիւնու Զօնապահու Ած. Մատ. Վենետիկ 1805, միանց գրուի փոխելով ի սուրամէ»... բայց իշխանի իշխանութեան օրյու այսոյ, ու... բայց օրինակի է եւ սպազր: Միթրուանց ի Վենետիկ յանի 1860—Արշաֆ ինձ ծանօթ է, միանց Կատանինուայու 1895 աւալոյ սպազուրինց ունի զարդի բնիւցուածն, հեղին կիտաղութեամբ՝ ... բայց իշխանին իշխանութեան օրյու, այսոյ ու... Աւելոր է տոկ, թէ այսոյ բացարարին է նովինքաց իշխանին:— Ի դեպ բայ ինձ՝ ասէն հաւեւանցի ինձ յուշ անձ՝ թէ բնական հրաւաւակութիւն մի Հայ Ած. Մատեան, կամ սոմմին զեր Կակի, եւեր, անհամես պէտք մի է, — սպազուրին մի բայ պահանջմանց արդի վիտութեան (անօւշ ի ձեռն մտանալու ձեռնասա եկեղեաց) յարդարեան և սուլքամա աւաեան նըգրի բայ բնենացոյն ձեռնացի մատենից, հանդերձ պէտք բնեցուածվ զան համապատասխան նույնութեամբ անուազիք անուազիք օրինակաց, եւ՝ երէ ննար ինչ իշխեմ սուրեամբ Յունակէն բնագրին, կամ յու եւ Յուն. այլեւայլ բնացաց, եւ անխան սպազուրեամբ: Յոր է՞ թէ այսովին աշխատութիւն արդարեա վայուց փափառելի է զիտաց՝ ու պարապին յանանձինն անութիւն Յունակէն բնագրին նու Կ. եւ պատմութեան նույն, եւ որ ի վեհակազմութիւն սկզբնական Յուն. բնագրին՝ յայոց միջի՝ նու զայշեէն բարգմանութիւնն կարեւու հարկ համարին: Հայակասութիւնն զայս լնու անկ եւ պատասի Եւ, կարծեա, Ա. Յակի Տարածին, այնու՝ զի ի Մատեանուածնի Ա. Յակի գտնին բնիւ ձեռապիք օրինակի Ն. Կ. ոչ սական:

Այսպէս զբէ Պաւղոս Առաքեալ ի Քըղ-
թին ոտես Եփհասցիս, զլ. 2, 1-2:

Արքական պահանջութեան մասին օրենք

Առ այս ի գեղ համարիմ քանի մի
բացայայտիչ զիտողաթիւնս ի մէջ քրեւէ։
Ա. Յափիսիան, Յաւնարէն ձևու (եղինի),
ճշգիւ նշանակէ երկրատես ժամանակէ,
յափիսինականութիւն։ Առկայն ի նոր կառ-
կարանի ի կրի արկեալ է բայց մաղիմի նը-
նու պահանջութիւն։

(1) Եսինք՝ յայիշենայիանուրիչն, ժամանակ երկարածիգ, մշանչենուուր, անսկիզբն իւ անդմանձան.

(ա) իրրե ամփափման, զ. օր. 84 6,52
պկեցը ի յաւբաւառն։⁽¹⁾ Եթ 1,8 այսի-
տեսնո յաւբանիցը (Յօյն եղանի), 2 Պտ
3,18 այօնն յաւբանիցը, այսինքն՝ յան
յորում յաւ իտենականութիւնն յայսնեց
է. Կառե Ժխտական Ըն 4,13 սմ՛ ծարա-
ւեցիլ [ի] յաւբանան, այսինքն՝ ոչ եր-
բեք Ալիւ իրրե ոչ միշտ, զ. օր. 84
8,35 առ [ի] յաւբանան կայց Յանձնու-
վորի յոգնակի. ըստ այսմ յաւբանական
ժամանակն բաժանեալ երեսի յայլեացը
կարճ ժամանակաշրջանս, զարացվանս,
զ. օր. Հա 1,25 և 9,5 յաւբանանս,
Յդ. 25 յամենայն յաւբանանս, Եփ 3,21
յամենայն ազգս յաւ իտենից յաւ իտեսնոս,
ուր Յօյն բնագիրն ունի ճշգիւ յամենայն
ազգս յաւ իտենի յաւ իտենից։

(բ) իբրև ամսիկիցն ժամանելի, այսպէս
կը 1,26 սի յաւիտեանցն։ Եփ 3,9 «յա-
մենայն յաւիտեանց» (=ժամանակաշրջանք
աշխարհի)։ Եփ 3,11 «ըստ յառաջազրու-
թեան յաւիտեանցն» (=յաւիտեան կան նա-
խառահանութիւն)։ Դկ 1,70 «որ [ի] յա-
ւիտենից», այսինքն՝ ի վաղնջուց ժամա-

Նախագ հետէ, նմանապէս 35 9, 32.

(2) Որպէս զերազայնդ ասացաւ . յգ-
ու աշնուց, յալիտեանի, աշխարհի ժամանակա-
շշանի, դար են, ուր այդ բառ ըստ իմբք-
կը կօրուասնէ զիւր բռն իմաստն յաւի-
տենականութեան, ու օր. Իր 2,7 յշա-
ռաջ քան զյա խտեանսո, արսինքն՝ նախ
քան զարարչութիւն աշխարհի . ըստ այսմ
օրինակի եւ ՏՏ 1,9 յշառաջ քան զժա-
մանական յաւիտեանից։ Նոյնպէս Տա 1,2,
եւս եւ Եր 1,2 սորով եւ զյաւիտեանսն ա-
րարծ, այսինքն՝ զայլեւոյլ ժամանակուցր-
ջան այսարհի։

(3) Ի սոյն յարի և Մեսոփակոն ի կիրարկումն բասիս իրենեւ այս եղին և այն կովն, կամ հանդեռնալ եղիվ, կամ՝ որ գալոցի և.—ըստ այսմ այս եղիվ նշանակէ ըզմանակը՝ որ յասաջ քան զնորոգ յօրինուածութիւն, կարգաւորութիւն ամենայն իրաց գալուտեամբն Քրիստոսի փառօք, այս է՝ այժմեան ընթացք և վիճակ աշխարհիս, ուր Հայն զբանարէն բառդ եղիվ զիզողապէս թարգմանէ՝ այսարն, զ. օր. Պղ. 1.4 յաշխարնէ ասուի չարէն. 1 Տօ 6,17 «յայս աշխարհիս». Մթ. 13,22 «և ոգք աշխարհիս», ուր ոմանք ի Յուն. օրինակաց ընթեռնուն՝ աշխարհիս այսարիկո. Մթ. 13,39 «կատարած աշխարհիս», 13,49 «ի կատարածի աշխարհիս», 24,3 ստանէնի աշխարհիս», 28,20 «մինչեւ ի կատարած աշխարհի», յորում քրիստոնեայք կը հաւատացին՝ թէ արդէն իսկ կը գտնուին: Զօսյնգունակ 1 Կր. 10,11 յորոս վախճան յաւիտեանցն են հասու, այսինքն՝ այժմու աշխարհի ժամանակաշրջանն լրացաւ. այսու մտօք նաևս եր. 9,26 «ի կատարած յաւիտեանց», այսինքն՝ ի կատարածի այժմու աշխարհի, կամ այժմեան ժամանակաշրջանի աշխարհի:

(۱) Անուանի գրց նու հետապնդի հոմատօնակ էն
ի հետապնդ զայ օրինակ. —Աւետարան. Մը—Մո-
րես, Մի—Մակոս, Ալ—Դուկա Յի—Յավիննես. —
Դմ—Գործ Ալամենց. —Թաղր Գալզոյ. Հո—առ
Հուսկայեցիս, Կրտ—առ Կարմրախ Ալաշի, Կրտ—առ
Կոբ. Երեց, Դղ—առ Դավասախի, Եփ—առ Եփե-
ստիս, Փա—առ Փիլիպեցիս, Կղ—առ Կազմայի 18Տ—առ Տիմոք. Ալաշի, 28Տ—առ Տիմ. Երկրաց
Տօ—առ Տիմոք, Եր—առ Երայիշիս—Ցի—Կար. Թաղր
Յակարու, 1Պ—Կար. Թաղր Վեռու Ալաշի, 2Պ—
Կար. Թաղր Վեռու Եկեղեց, 19Տ—Կար. Թաղր
Յավիննես Ալաշի, Յղ—Կար. Թաղր Յաղայի, Յ—
Յայտս թիս Յավիննես:

1,20 «քննիչ աշխարհիս այսորիկ», նմանապէս 1Կր 2,6 (իմաստութիւն, իշխան)։ եւս և 2Կր 4,4 «աստուած(¹) աշխարհիս այսորիկ»։ այս է՝ այն զոր մարդիկ այժմուու աշխարհի իրեւ զատառւած կը պաշտին։ —Հմտու և 1Տմ 6,17 (մեծատունք) և 2Տմ 4,10 (սէր)։ —Յայսմ կարգի է և եփ 2,2 «ըստ յայտնելի աշխարհիս այտորիկ»։ այսինքն՝ ըստ հանգամանաց շինդրական մամանակաշրջանի որում անի և կամ սպանի և և այժմու այխան։

Իսկ հանդերձալ եղին (յաւիտեանն), զ. օր. Մթ 12,32, Մկ 10,30 (օր զալոցն է), Ղկ 20,35 (այնմ) Հայն ունի ամենայն ուրեք գարձակալ ճշութեամբ աշխարհ։ իսկ եփ 2,7 ասաւել ի գէպ թարգմոնէ՝ «ի յաւիտեանն օր զալոցն են»։

Յիսուսի Քրիստոսի Փրկչին մերոյ երիտոմն յաշխարհի կը կազմէ զարազլուխն մի՛ ժամանակաշրջանաց աշխարհիս, —անցնալ եղին և հանցերձեալ եղին, որ անվախան լինելոց է. ընդ մէջ երկորունցն է անշաման ժամանակաշրջանն, յորում կը զրէք Պաւուս Առաքեալ, յորում ժամանակի վախճան յախտեանցն ենաւ» ասէ նոյն ինքն Առաքեալն (1Կր 10,11), զի աժամանակս կարճահալ է այսուհետեւ կը յարէ այլուր (1Կր 7,29), և անցեալ է վայելչութիւնն աշխարհիս այսորիկ (1Կր 7,31). և զի հին անց, և արդ նոր եղեւ ամենայն (2Կր 5,17). Ապաքէն քրիստոնեայք հասաւատուն յուսով և վատահութեամբ ակն ունէին (և ցանկ ունին) վառուոր հանդերձակալ յայտնելի կամ աշխարհի, և որպէս զրէ Պետրոս Առաքեալ (2Պտ 3,13) «Նորոյ Երկնից և նորոյ երկրի ըստ աւետեացն հայեցեալ սպասեմք, յորս արդարութիւնն ընտէ»։

Բ. «Բայ իշխանին իշխանուրեամ օդոյս, այսոյ որ...»։

Արգ՝ զինչ է «իշխանուրին օդոյս», և ո՞վ է «իշխանն» նորին, իմա՞՝ «այսմու»։ —Աշխարհ ամենայն ի չարի կայ» կը զրէ Ցովհաննէս Առաքեալ (1Ցհ 5,19), և արգեամբք իսկ այդ էր յայտական նշանակ և զրոշմն զորուն նոր կտակարանի։ Դարն

(¹) Սամ է աստուած յայս վայրի զիշապրավ զրել, վասն զի բառդ այս աստանայ։

էր ընդ իշխանութեամբ չարին, այս է սատանային և արրանեկաց խրոց (որպէս ասէ Բառնորաս)։ —աշխարհ ամենայն, և օգն՝ որ զարն կը շրջապատէ, համօրէն զատարկ անջրպետն ընդ մէջ երկրի և երկնից մի է զիւօք, նոքա կը տիրեն բովանդակ կարգաց և պայմանաց կենաց. նոքին իսկ կ'իշխան ի վերոյ հասարակաց վարուց և զնացից մարգկան. իւրաքանչյուր ոք ի ծննդենէ մինչեւ ի գերեզման ի նորքոյ ողգ աղգեցութեան նոցին կը զտնուի. համօրէն չարիք՝ մեզք և յանցուածք զորս զորձեն մարգիկ լոկ թելազրութեամբ և սաղրանօք զիւաց կը յառաջազարդաց մին. անձիր մարզոյ մէջ կը բնակին զեւք կամ այսք պիղծք. —զողցես զժոխք իմն զարձած էր երկիրու(²)։ —Այս և այսպիսի էր աշխարհանայցնուած և հաւատք մարդկան ընդհանուր, ատրածուած յլերեւուաւ և առաւելապէս յլերեւու։ Հրէական մատենապրութիւն զիրջին զարուց ն. ք. դԲ. և առաջին երկն զարուց յ. Քո. լի է մարդապատում նկարուզրութեամբք զիւաց, նոցա ազգեցութեան և զորձառնութեանց Ոչ ինչ նուազ և քրիստոնեայ մատենապրք առաջին զարուց վիտզոյնս և լայնազոյնս կը ճառեն զիւական աշխարհի վերաց։

Դիւաց բուն պաշտօն և զորձն է մուլրեցուցանել զմարզիկ յանաստուածութիւն, և ի պաշտօն սատանայի և ի կըսապատութիւն զարձուցանել, և զնոսին զրգել և հրապուրել ի չարիս։ Դեւք ին պատճառք ամենայն վատարախտութեանց և ազետից, պէսպէս՝ եթէ՛ հոգեւոր եթէ՛ մարմաւոր, ախտից և հրւանդութեանց, միայն բանիւ՝ համօրէն չարեաց և անօրէնութեանց յաշխարհիս։ Առ այդ զամենայն հնարս ի կիր առնուն, և և եթէ հարկ իցէ՝ կերպարանին ի հրեշտակ լուսոյ (2Կր 11,14)։

Առաջնորդ և զլիսաւորն զիւաց կոչք սատանայ(³), նաեւ աստանայէ, ուրեք ուրեք անուանի եւս րինդկերուդ (կամ՝ թելզկերուր)

(¹) Միթէ ա՞նմ ժամանակի և եւք պատահին բանս. —իսկ զառաջակայ ժամանակ ո՞ւզւ և նկարագրել։

(²) Սատանայ (երայեցեւէն) նոցի համակէ՝ հակառակորդ, քօնակի, այս է՝ նախակարգն Առաւելոյ և Ֆրիսոսի Յամարէն ծոճածոչ, դիարոյս, սպանակն մօ՛ զրպատ չաւախոս. իսկ ի զիւ ն. ն. պատահայ։

(Մթ 10,25: 12,24 և այլուր), և թեղամ (2Կր 6,15), ի զիրս ինչ Հրեից յորջորդի նաեւ մատեմա⁽¹⁾: Նա է սասին մարդկան, որ բառ բանի Առաքելոյն Պետրոսի (1Պա 5,8) «իրրե զատիւծ զոչ», ըլլի և խընդ զրբ թէ զա՞վ կետնիցէ» (Հմմա. 2Տմ 2,26). — նաեւ Մթ 9,34. Մկ 3,22. Դկ 11,15. ԵԿ 12,31: 14,30: 16,11):

Մասնաւորապէս Անհամարանք յանդիւմն կացուցանին մեզ կենցանի՝ պայծառ ինչ նկարագիր զիւաց զարծոց եւ ազդեցութեան: Եւ Փրկիչն մօր Յիսուս Քրիստոս. իրրեւ բժիշկ հոգեց և մարմնոց, առաւելապէս ոչընցաւ բարի տոննել և ոժշկնդ զամենայն ըմբանեալն ի սատանայէն (Պէ 10,38), և օվան այշարիկ յայտնեցաւ Արդին Աստուծոյ՝ զիւացցէ զզործու սասանացիս (1Ց: 3,8, Հմմա. Խ. Եր 2,14)⁽²⁾: Նա իս բժշկէր զամենայն հիւանդան՝ ոքք նկացաւ էին ի պէսպէս ցառ և ի տանիջուն, զզիւանարս, և զիւունուս և հանձեր զայտ բանիւ (Հմմա. Մթ 4,24: 8,16: 15,22: 17,14 հւ.—Մկ 3,11: 1,23 հւ. 32 հւ: 7,25 հւ.—Դկ 4,33 հւ. 42: 6,18: 7,21: 9,37 հւ. և այլուր): Վասն որոյ Փարիսեցիքն ատէին թէ Յըսուս իշխանութեամբ դիւաց (բեկզիրութու) հանէ զգես, և թէ՝ այս պիշտ զոյ ի նմա (Մթ 9,34: 12,24.—Մկ 3,22: 3,30. — Դկ 11,15, Հմմա. Ծ. 7,20: 8,48, 49, 52: 10,20): Արդէն Յովհաննու Սկրաչի մասին եւս ատէին թէ՝ զիւ զոյ ի նմա (Մթ 11,18. — Դկ 7,33):

Դիւ, հանգոյն հրեշտակաց⁽³⁾, անթիւ

(1) Այս անուան բայց սազարանութիւնն անցայտ էին:

(2) «Այլ բանամ միջ ոնք զիսէին զիւառոծ, ճառայէին այնցիկ» որ ոչն էին ի բն առանուծ: (Դկ 4,8): — Յաւաչ նաև զպարտած Յառափ Քիշասոյ յաշեան մասն եւ մեզն բազառութիւն, նաևն մուշկի ճառայէին սասանայի և դիւոյ, և մեզն եւ նաև տիշէին յաշեանին: Այլ ասկայն ո՛չ միայն մարդ յատապատշակ էր ի մաս, այլ եւ համօնէն բնաբինն, բայնադակ առաջարած՝ որ հնագունքան էին սկսանաբեն, նեծէին և երկնէին, այն կարկա յայտն բայց Առունոյ Աստվածոյ (առ այս ե՞ս զպարտած յաշի բայց բայց Պատրիք Առաքելոյ. Հա. զի. 5-8)՝ Հայս դիւառ Պատրիք Առաքելոյ և արքային է մեծապաց, և կամ այսահառաքիւնն իննին զիսմին սասանայաց պատուիրիւն է: Առաջ մեզն եւ դիւտարարիւն է: Առաջ մեզն եւ դիւտարարիւն էն եւ պատումին սասանայի:

(3) Յայս է թէ, բայ կարծեաց և ուստից Նեխոց, հերեւակի՝ որոց թիւն բանափա մեծ է, և ոչ եւինա-

անհամար են և բաժանին յայլեալ աղզս (Մթ 17, 20 և Մկ 9, 28), զասս եւ խումբս, մէն մի առանձինն զործառնութեամբ: Են որ զմարդիկ քակին ի հուատոցն եւ մարտրցուցանին ի կապաշտութիւն (որպէս վերապոյնն առացաւ) եւ յերկրպազութիւն զիւաց (1Տմ 4, 1.— 1Կր 10, 20-21.— Թ. 9, 20). եւ են որ աանջեն զմարդիկ պէսպէս հարուածովք հոգւոյ եւ մարմնոյ, խանգարեն զմիտոս մարդոյ եւ զրաւեն ըզիւն նորին: Ամանք ի դիւաց կամ յայոց պողոց պատճառք են համբորեամ եւ կուրորեամ (Մթ 9, 32: 12, 22.— Մկ 9, 16 հւ.— Դկ 11, 14), այլք են այս հիւանդութեան (Դկ 13, 11 հւ. կարկամիալ կինն): — Դասակարգք զիւաց առանձինն անուանս եւս ունին, այսպէս Մկ 5, 9 ու էզէովին (զունդ), ուր ամբողջ խումբ մի կամ բազմաթիւն մի այսոց պղծոց մի միայն մարդոց մէջ իւրիանց բնակութիւնն հաստատած եւն (Դկ 8, 30): Երբեմն այսն պիզծ յիւն եւննելոյ ի մարդոյ, այլուր պատշաճ կայսոն մի չըզտնիւով, զառնայ ընդ իւր առեալ եւթն այլ չարապոյնս քան զինքն եւ մահալ բնակէ ի մարդն (Մթ 12, 43—45. Դկ 11, 24 հւ.): Այսպէս և Մարիամ Մազդազինացին եւթն զիւս ունէր (Մկ 16, 9. — Դկ 8, 2): Նշանաւոր է մասնաւորապէս պատճութիւն զիւահարին յերկին Գերզեացոց (Մթ 8, 28 հւ.— Մկ 5, 1.— Դկ 8, 27 հւ.— Հմմա. Մթ 8, 28 հւ.): — Յիսուս նաեւ երկուտասան աշակերտացն եւս իշխանութիւն ի վերայ այսոց պղծոց՝ հանէլ զնոսա (Մթ 10, 1. 8.— Մկ 3, 15: 6, 7 հւ.— Դկ 9, 1. Հմմա. Մկ 16, 17): Զնոյն գործէին եւ եւթանառուն եւ երկու աշակերտաքն, և զեւք հնազանդէին: Հոյոց յանուն Յիսուսի (Դկ 10, 17): Դարձալ ոմոնք անզամ՝ որք ընդ Յիսուսի չէին ըքշեր՝ կարող էին յանուն Յիսուսի զիւս հանէլ (Մկ 9, 37 հւ.— Դկ 9, 49): Առանձինն հնառաքրքրական եւ զուարձալից

յին զօնն կամ բանակի են, բաժանին յերեն զասս, որ էն՝ Քիրովիք, Սերովիք, Ավամիք, Բժիանութիւն, Տերութիւն, Շաբրութիւն, և Պատութիւն. մասն ինն խումբ կը բայէ, յաւելով՝ Զորութիւն եւ Օքուք: Իսկ եւեսակապէս նոյնու երեն համարն, մասն չորս կը բայէն (Միայէլ, Աւրիէլ, կամ՝ Պատուք, Ռուփոյէլ և Գարեթի), այլ ըսկ եւելու, և այլ զայլ ինչ:

է այն դէպքն զոր կը պատմէ Դորձք Առաքելոց (Գլ. 19, 13). յայդմ պատմութենէ յայտնի երեւի՝ թէ խարեւայ Հրեայ երդմանցուցիչք եւս, որք զհանեն զգես իրբեւ արհեստ կը վարէին, ջանային զանունն Յիսուսի Քրիստոսի չարչար ի կիր արկանել, այլ առանց իրեւք յաջողութեան⁽¹⁾:

Յայտ է՛ թէ քրիստոնեայք եւս ի բակրանէ անտի բազում երդմանցուցիչս ունէին, որք յեկեղեցական զասակարգութեան առանձին կարեւոր կարգ կամ առարձան կը կազմէին⁽²⁾:

Հուսկուրեմն յիշելի է՛ թէ դեմք է՛ ուրեք զի նրէշամի (սատանացի) անուանին (Մթ 25, 41, հմմտ. 2 կր 12, 7 և Յա. 12, 7):

Դարձեալ ի ձեռն Պետրոսի Առաքելոյ ինէին բժշկութիւնք հիւանդաց նեղելոց յայսոց պղծոց (Գծ. 5, 16), նմանուակէս Առաքեալն Փիլիպպոս հանէր դայս պիղծն (Գծ. 8, 7): Այլու Պաւլոսի մասին կը պատմէ Գծ 16, 16–18 թէ աղափին ուն ունէր այս հարցուկ, զոր Առաքեալն վանեց ինժմանէ, նուև զօրութեամբ թաշկինակաց եւ վարշամակաց Առաքելոյս այս չար ելանէին ի հիւանդաց (Գծ 19, 12):

Եւ արգ՝ ի շարս գլխաւոր զասուց դիւց, որք ուրեք ուրեք կոչին պկտուրին, զօրուրին, իշխանուրին (1 կր 15, 24, Եփ 6, 12, Կղ 1, 13 եւ 2, 15)(3), կարգելի է

(1) Ցերկորբ դարուն կային թէ՛ Հրեայ և թէ՛ Ներանս երդմանցուցիչք, իրբեւ առանձին իմ կարգ բժշկաց, որք որպէս զարիս դասնին բաց ի ուսահալ բժշկացնաեւ ինքնուսոց ըընական բժշկաց, որք լոկ ընական զեղովք բուժեն զնիւանդութենս, այսպէս եւ նորքս երդմանցուցութեամբ կը չանային բժշկել զախոսածէսու:

(2) Քրիստոնեայք ի սկզբանէ անտի իրբեւ երդմանցուցիչք յայտնացան յաշխարհն. և հանէին զգես յօյժ կարեւոր հնարք և զործ էր քարոզութեան եւ ասարձման քրիստոնէական հաւասարութեան:

(3) Յայլ տեղիս ն. կ. անուանքս խիստանդիմ, պետուրին, զօրուրին նուև արոն, ակրուրին, զօրուրին նշանակեն դասակարգս ինչ հրեշտակաց (Հա. 8, 38, Եփ 1, 21; 3, 10, Կղ 1, 16; 2, 10.—1 Պա. 3, 22): Խակ վասն առերաց աշխարհիս կարծիք գիտնոց անմիարան են (Պա. 4, 3, 9, Կղ 2, 8, 20), ոմանք իմանան զայնս իրբեւ զուսմունս աշխարհայինս, այլք մեկնեն զնոսին յասակզ երկնից, այլք եւս զնդին՝ թէ զասակարգ ինչ հրեշտակաց են.— որպէս ինձ հաւանելի թուրի, բարս առերգ յարս առնեն ըզդիւսկան վարդապետութիւնս, զիմաստութիւն չերկաւոր, չնշաւոր եւ զիւական» (Ց 3, 15):

իշխանուրին օդոյ, կամ այերի, որոյ իշխանն է նա ինքն ատանայ (հմմտ. Մթ 9, 34 եւ 12, 24 «իշխան զիւաց»). Մկ 3, 22 որեւ եղակերուգ իշխան զիւաց»: այսոգէս եւ Պկ. 11, 5.— զարձեալ ՅՀ 12, 31 «իշխան աշխարհիս այսորիկ», նոյնպէս ՅՀ 14, 30 եւ 16, 11.— մեանգամնոյն իսկ ասաւած աշխարհիս այսորիկ», 2 կր 4, 4.— խակ Եփ 6, 12 սատանայն եւ չար ոգիք բոլորեքան ի միասին կոչին աշխարհակալի խաւարդիս այսորիկ»:

«Իշխանուրին» ի վերատեայ հատածի թղթոյն առ Նեփացիս թարգմանութիւն է յունարէն բասին էշօտից, որ առ հասարակ նշանակէ՝ իշխանուրին (գ. օր. Կղ 1, 13 եւ յայլ բազում տեղիս Ս. Գրոց Ն. Կոտակարանի): Սակայն յայսմ վայրի ի կիր արկեալ է վասն զիւական էակաց, հոււաքական առմամամք եւ յօդնական իմաստի՝ իշխանուրինից: Այսու մտօք վարի յունարէն բառզ (յդ.) նաև Եփ 6, 12 ուր Հայն թարգմանէ պկտուրին («Զի ոչ է մեզ պատերազմ ընդ մարմասյ եւ ընդ արեան, այլ ընդ իշխանութիւնս եւ ընդ պկտուրինս եւ ընդ աշխարհակալս խաւարփս այսորիկ, ընդ ոյսս չարութեամն՝ որ ի ներքոյ երկնից»). նոյնպէս եւ Կղ 2, 10 (ազլուխ ամենայն իշխանութեան եւ պկտուրինան), եւ Կղ 2, 15 (ամերկեաց զիշխանութիւնս եւ պկտուրինան): Խակ Կղ 1, 13 զարձեալ թարգմանի իշխանուրին (առոր փրկեացն ըդմեզ յիշխանուրինի խաւարի): Ուստի լաւ եւս էր ի սմին վայրի (2, 2), ի պատճառս նմանաձայնութեան, նոյնպէս զնել՝ պկտուրիան փոխանակ իշխանուրինան⁽¹⁾:

Ուստի վերասացեալ իշխ նուրինից, պկտուրին են այս չարութեան եւ աշխարհակալի խաւարփս այսորիկ, այսինքն՝ նոյն ինքն սատանայն եւ այս պիղծի, ծառայք նորին:

Ազա ուրեմն, ըստ նախազգելոցս, ի վեր անզր յառաջ բերեալ բանք Առաքելոյն Պաւլոսի մեկնելի են զայս օրինակ. «Եւ զուք՝ որ ձեր մեզօք եւ յանցա-

(1) Ի գեղ է յիշել աստէն թէ, որպէս արգէն ի վերացոյն ձանօթութեան ասացաւ, էշօտիւ ուրեք ուրեք ի նոր կատակարանի նշանակեն եւս զասակարգ ինչ հրեշտակաց, գ. օր. 1 կր 15, 24. Եփ 1, 21 եւ 3, 10, Կղ 1, 16; 2, 10.—1 Պա. 3, 22:

- Նօք մեռած էլք, որովք երբեմն (նախ քան զգացնալն ձեր ի քրիստոնէական հաւատու) կը կենցաղավարէիք ըստ (պարմանաց և հանգամանաց) ժամանակաշրջանին այժմու աշխարհիս, ըստ (կոմիտ և թելազրութեանց) իշխանին պիտաքեան (դիւական՝ չար ոգոցն) օգոյս (իմա՞ որ բնակեալ են յօդս), — այսոյ (այսինքն՝ սատանացի) որ այժմու (դեռ միշտ կը զործէ) ընդմահալ յորդիսն ապատամբութեան (այսինքն՝ այն ժարգոց մէջ՝ որք յլսառւ ծոյ ապատամբած են), զորս Առաքնալն յւա սակաւ միոյ (Գլ. 5, 6) առզիք տնհաւանութեանց կ'անուանէ (հմմտ. Հռ. 11, 30 եւ Կդ. 3, 6), —
- Ժամանակաշրջանին ոչխարհի յորութ մարգկութիւնն համարէն ի ծառայութեան չարին և ընդ իշխանութեամբ մեղաց կայր, ըստ Պաւղոսի, յայժմաւս այլ նւու կառարեցաւ, եւ յայսմ հետէ պասանի ժամանակին շնորհաց: Այս նոր ժամանակաշրջանն — սոյն յաւիտիանն — մօնանի եւ ովկոցն առնու յայտնութեամբն Յիսուսի Քրիստոսի: —
- Վասն որոյ պարա է մեզ, որք շնորհօք ի ձեռն հաւատոցն ապրեցաք, ուհանուալ ողԱստուծոյ Հօրէն եւ զԾեռառէ մերմէ Յիսուսի Քրիստոսէ: որ ետ զանձն իւր վասն մեղաց մերոց, զի զմեզ փրկնացէ յաշխարհէ աստի չարէ, ըստ կամացն Աստուծոյ եւ Հօր մերոց, որում փառք յաւիտականս, ամէնք (Գլ. 1, 4. Եթ 2, 4-8):
- Յ. Յ. Մ.
- Երուսաղէմ, Սեպտեմբեր 1928.
- * * *
- *
- ԵԱԽՕԹ. — Պարապմանց հատուած Ա. համարելի է «Նեռն եւ Քրիստ. յաշխ. Հայոց» (առ վերագոյն էջ 262-265), յորում հատածի ոնդիկին նետեհալ վրէալ սպազրութեան.
- Էջ 263 ա. ա. 2 ի գ. ընթ.՝ Քրիստոնի
» » » 17 » » » զարիուրէէ
» » » 18 » » » եւմի բրունի
» 263 ր. ա. 7 ի գ. ընթ.՝ 3, 13 (Փիսկ.
3, 13)
» » » 15 » » 2, 9 (Փիսկ. 2 ի գ.
կիզրն տողին)
» » » 22 » » 19, 15-21 (Փիսկ. 15.
19-21)
» » » 19 ի ն. » մեանց
- » 264 ա. ա. 16 ի գ. » հայերենի
» » » 7 ի ն. » 17, 8 (Փիսկ.
17, 3)
» » ր. » 4 ի գ. » ական (Փիսկ.
կան)
» 265 ա. ա. 7 ի գ. ընթ.՝ կատարածի
(Փիսկ. Կամկարանի)
» » » 12-13 ի գ. ընթ.՝ հետար-
շին (Փիսկ. նըշեն)
- ՎՐԷՄՔ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ
- Ի նախընթաց հատածի նղբոց
- Էջ 61, ա. 10 ի ներքուստ. ընթ.՝ կատարամնի
» 62, ա. 18 ի վերուստ. փոխանակ զի
ընթեռնիլի է՝ երէ
» 62, ա. 22 ի վեր. Փիսկ. և ընթեռնիլի
է՝ են
» 93 ր., ա. 3 ի ն. ընթ.՝ հարուածոցն.
» 94 ա., ա. 24 ի գ. զկնի «իւրեանց»
յաւելլի է՝ «Յայնմ նընջեցին այգուն,
եւ ահա անկեալ են շինուածք իւր-
եանց զմարմնովք իւրեանց».
» 94 ա., ի ձան. 3 ընթեռնիլի է՝ համե-
լոյն.
» 94 ր., ա. 20 ի գ. ընթ.՝ բարկուրիւնն.
» 95 ա., ա. 23 ի գ. փոխանակ (¹) պարտ
է զնել (²). ըստ այսմ ուղղելի է եւ
թիւն ծանօթութեան.
» 95 ա., ի ձան. 1. Փիսկ. գրնեն ընթ.
զրյեն.
» 187 ա. ա. 23-24 ի վերուստ. ըեթեր-
ցիր՝ փոխանակ.
» 187 ր., ա. 11 ի վերուստ. ընթ.՝ ի վերայ
» 220 ա. ա. 1 ի վերուստ. Փիսկ. սոս-
րակիսի պիտի վերջակէս
» 276 ա. ա. 13 ի ներքուստ ընթ. ողբայն
» » ր. ա. 12 ի ներքուստ ընթ.՝ պատմել
» » ր. ա. 3 ի ներքուստ ընթ.՝ միայի
» 277 ա. ա. 24 ի գ. ընթ.՝ սուսեն
» » » 17 ա. ն. » այն (Փիսկ.
ան)
» 277 ր. ի ձանօթ. 1 ընթ.՝ խորդոց
» 278 ա. ա. 3 ի ն. ընթ.՝ տանզի